

ԳԵՂԱՐՈՒԵՍ

ԱՊԱԿԵԴԵՆ ՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ

(Տես յէջ 364)



Ետ խօսերց ապակիներու վերայ, խօսք մ'այլ ըստնք կիտուածներու մասին։

Ոսկւց, կապարի և անագի բազադրութեամբ անժափանցիկ եղած ապակին կը կոչուի կիտուած (emайл)։ Կիտուածնակարելու համար նախ կիտուածն կը հաստատուի միաշորիչ նիշը կոչուած մարմեոյ մի վերայ, որոյ կազմութեան կերպն փոփոխուած է այլ և այլ ժամանակ։ Եպիպտացի կիտուածագործք կանաչ կամ կապոյտ կիտուածեղէն ծեփով մի կը պատէին իրենց հողէ կամ տալկէ շենուած զանազան առարկաները։

Արեւանտեան ժողովուրդք աւելի կատարելագործեցին կիտուածնակարչութեան արուեստը։ Միաւորիչ նիւթոյն կազմութեան համար մետաղներն ընտրեցին, որոց մակերեւութիւն վերայ գծաձեւ մի կազմող խոռոչներ փորեցին, և յետոյ լեցնելով զանոնք կիտուածեղէն զանազան գոյներով, մեծութեամբ և շինուածքով շատ կարեւոր առարկաներ յառաջ բերին։ Մետաղի խոռոչներու մէջ կիտուած թափելու այս ոճն տեւեց մինչեւ ԺԴ դար։ Այն ժամանակ միաւորիչ նիւթոյն մէջ անջրպետներ ընելն դադրեցաւ. և ըսպիտակ կիտուածեղէն ծեփով մի բոլորովին պատեցին զայդ, որոյ վերայ նկարեցին յապակի փոխարկելի գոյներով, զորս յետոյ հրով կը նոյնացընէին կիտուածի միենոյն զանգուածոյն հետ։ Այսպէս է նաև արդի կի-

տուածանկարչութեան ոճն. միաւորիչ նիւթն մետաղական է կամ ոչ. գործածուող մետաղքն են միայն պղինձ, արծաթ և ոսկին. խոկ անմետաղեայ միաւորիչ նիւթքն են, յախճապակ, կաւեղէն անօթք, կրկնեփ յախճապակն, և նոյն խոկ (հրաբխական) խանձողն։

Եգիպտական կիտուածք ամենէն հընագոյն կը համարուին մինչեւ առ մեզ հասածներու մէջ։ Արդէն եւրոպայի մէջ այժմ նոյա բազմաթիւ նախատիպ օրինակներն գտուելով, կրնակի անոնցմէ կարեւոր հետեւանքներ յառաջ բերել եգիպտական ապակեգործութեան և կիտուածնակարչութեան մասին։

Լուվրի եգիպտական թանգարանին մէջ կը գտուի հրաշալի հաւաքածոյ մի այս ոճով կիտուածագործուած առարկաներու, և յիրաւի հիաքանչքան մ'է այս կիտուածոց մաքրութիւնն և պայծառութիւնն։

Յոյնք գոհ չեղան այս միաներկ գրուագներով, քիչ յետոյ սկան գործածել կիտուածը նաև ապակագործութեան (bijouterie) զանազան առարկաներ յառաջ բերելու։

Կարելի է ենթադրել՝ թէ կիտուածնակարչութեան արուեստն ծանօթէր նաև Ետրուրացւոց։ Արդի գիւտերն կը հաւաստեն, թէ կեղաք այլ գիտէին կիտուածնակարչութիւն։ Միջն դարու կիտուածոց ուսումն շատ հետաքննական է։

Երեք տարբեր եղանակաւ կը յար-
մարցուի կիտուածն մետաղաց վերայ.
ուստի և երեք տարբեր կարգ կի-
տուածներ յառաջ կուգան:

Դրուագեալ կիտուածք. կիսաթա-
փանց կիտուածք քանդակի վերայ.
նկարեալ կիտուածք:

Դրուագեալ կիտուածք. Դրուագեալ
կիտուածք երկու տեսակ են. յորոց
զոմանս քանի մը հնագէտով կը կոչեն
բաժանուածք կամ շարժուն բաժա-
նուածք. իսկ միւնները կը կոչեն եր-
կաթ գրչով փորուածք (champlévé):
Գծագրութեան շրջափակը ներկայաց-
նելու համար մետաղը պատրաստելու
ոճն շատ աարբեր է, որ և զանազա-
նութիւն դրաւ գրուագեալ կիտուա-
ծոց այս կրկին տեսակին մէջ:

Կիսաթափանց կիտուածք քանդա-
կի վերայ: Ժ՞ դարու մէջ գրեթէ
ուսկին և արծաթին միայն գործածու-
էին կրօնական պաշտաման գործեաց
և մեծամեծաց սպասներուն համար:
Կեղեւային դրուագով եղած կիտուա-
ծանկարչութիւնն՝ որ մետաղական
շատ թանձը տերեւներով կ'ըլլար՝ ըն-
դունելի չէր այն նոր սկերչութեան՝
որ շատցընելով գործուածները հարկ
կ'ըլլար նուազեցնել անոնց ծանրու-
թիւնը: Այս եղաւ անշուշո գլխաւոր
պատճառն՝ որ ինչպէս իտալիոյ նոյն
և քաղղիոյ մէջ ոնց փոփխութիւն
մոռոց կիտուածագործութեան մէջ:
Կեղեւապատ կիտուածի դրուագներն
զետեղուեցան ուսկեղէն և արծաթեղէն
անօթոց վերայ նրբարուեստ քանդա-
կագործութեամբք, որովք ձեւանային
արուեստաւորին ուզած զարդերն և
առարկային. յետոյ կիսաթափանց կի-
տուածք կը նկարէին իրենց փալիտւն
գունովք անոնց մակերեւոյթը, և այն-
պէս կը նոյնանային քանդակագոր-
ծութեան հետ, որ գործուածքն նըրբ-
արուեստ նկարչութեան մի երեւոյթ
կ'առնուր մետաղական փայլով:

Նկարեալ կիտուածք. Ժ՞ դարու

վերջերն լիմուկենցի կիտուածանկա-
րիչք տեսներով՝ որ սկւոյ և արծա-
թոյ նիւթոց ինչպէս նաև քանդակի
վերայ կիսաթափանց կիտուածոց ճա-
շակը կը խափանէին կիտուածանկար
ուսկերչութիւնը, (որոյ արտադրու-
թիւնք այնքան վհասուած էին գրեթէ
չորս գարուց մէջ), հետամնուա
եղան կիտուածագործութեան նոր կերպ մի
գտնելու՝ փորագրական առարկաներ
յառաջ բերելու համար: Իրենց հետա-
զոտութիւններէն յառաջ եկաւ բուն
կիտուածեղէն նկարչութիւնն:

Այս նոր տեսակ կիտուածանկար-
չութեան մէջ գործածուած ոճն շատ
տարբեր էր առաջիններէն, կիտուա-
ծագործք այլ ևս պէտք չունեցան քան-
դակագործաց օգնութեան: Նկարի
շրջադարձքը ներկայացնելու համար:
Մետաղն բրորոպին ծածկուեցաւ կի-
տուածի ներքեւ, և եթէ գեռ նկար-
չութեան ենթակայական նիւթն մնաց,
այն համեստութեամբ էր՝ ինչ որ
փայտն կամ կուան՝ իւզաններէ նկար-
չութեան համար: Վը ձինով տարա-
ծուած կիտուածն՝ յառաջ բերաւ
միանգամայն թէ գծագրութիւնը և
թէ գունոց խառնուրդը:

Ի սկիզբն Ժ՞ դարու մեծ փոփ-
խութիւն մի կրեց կիտուածանկար-
չութիւնն: Ամեն նկարէ յառաջ կի-
տուածագործք ծածկեցին ծեփով մի
իրենց պղընձէ թիթեղը, և շատ հեղ
թանձը կիտուածով թէ ըլլայ սեաւ և
թէ սաստիկ գունաւորեալ: Այսպէս
պատրաստուած ենթակային վերայ կը
հաստատէին իրենց նկարը զանազան
հնարքներով, սպիտակ անթափանցիկ
կիտուածով, գորշանկար մի յառաջ
բերելու համար, որոյ ստուելք գոյա-
ցընէին թէ այլ և այլ աստիճաններով
պատրաստելով կիտուածին սեաւ են-
թակայն, սպիտակ կիտուածը տալու
ժամանակ, և թէ սեւին վրայէ վրայ
գրուած սպիտակ կիտուածը եփմանէ
յառաջ քերելով: Սպիտակի և սկւոյ

արտափայլութիւնք հրաշալի վայելլու-
թիւն մի կու տային նկարին՝ Մար-
տոյ գոյները՝ ինչպէս յառաջն, սկսան
թեթեւ կերպով քանդակիլ. բայց դը-
րեթէ միշտ ներկուած կիտուածով կու
տային մարմուո գոյնը:

Եթէ կտորն փոխանակ գորշանկարի (grisaille) մէջ մնալու պէտք էր գու-
նաւորեալ ըլլալ, կիտուածի զանազան
կիսաթափանց գոյները կը տարա-
ծուէին գորշանկարին վերայ:

Նաղալքար (Mosaïque), ըստ ընդ-
արձակ առևնան բառին՝ է գործուած
մի, յորում հաստատուն և գունաւոր
նիւթերով, թէ ըլլայ բնական և թէ
արուեստական, յառաջ կու գան կեր-
պարանօք և գունովը բնութեան բոլոր
առարկայից պատկերն:

Հնոց այս տեսակ գործուածոյն հա-
մար գործածած սովորական նիւթերն
եղած են քարինք, մարմարինք և
ապակեղէն զանգուածք: Այս տարե-
րաց շարուածոյն և մեծութեանց շա-
փէն, ինչպէս նաև ըստ ոճոյ շինուած-
քին՝ նաղաշքարն գլխաւոր երեք տե-
սակներու կը բաժնուի՝ որով և երեք
տարբեր անուններ կը ստանայ:

Նաղաշքարի առաջն տեսակն որ
երինադրուագ (opus tessellatum) կը
կոչուի՝ ամեն տեսակ շինուածոյն մէջ
յատակին կը ծառայէր. և կազմուած
էր խորանարդներէ կամ քուեներէ,
և գրեթէ հաւասար կերպարանօք և
շափակցութեամբ, շատ հեզ կապոյտ
խանձողէ մը և լոնագոյն քարէ, ինչ-
պէս է տիբուրեան քարն (travertin),
այս տեսակ նաղաշքարն սովորաբար
այս երկու գոյները միայն կը ներ-
կայացնէր: Բայց սոյն այս նաղաշքարն
տաճարաց և մեծամեծաց պալատներու
մէջ կազմուած էր պէտպէս գոյներով
փոքրիկ քարի կամ մարմարինի կը-
տորներէն, և նոյն իսկ ծիրանաքարէ,
որձաքարէ, օձակուճէ և այլ թանկա-

զին նիւթերէ: Այս քարերն մեծ կամ
փոքր մասանց կը վերածէին, և կը
ներկայացնէին քառակուսի, բոլորչի,
եռանկիւն և բազմանկիւն ձեւեր, այն-
պէս լաւ յարմարցուած՝ որ տեսնողք
կը հիանացին նոցա համապատշաճ
բաժանմանց վերայ:

Նաղաշքարի երկորորդ տեսակն՝ որ
հասունկար գործուած (opus sectile)
կը կոչուի՝ կազմուած է միագոյն մար-
մարիոններէ, փոքրիկ թերթերու կամ
թիթեղներու վերածուած. ուզուած
ծրագրին համեմատ զանոնք կը կըտ-
են, և յետոյ տարբեր գունով մի
մարմարինի մը մէջ կը մոցընեն,
կամ սովորական ձեւով միաշափ բա-
ժանուաններ կազմելու, և կամ նկար-
ներ մարդկանց, կենդանեաց և տե-
րեւալից ծիւղերու: Այս տեսակն կը
գործածուէր կամ քարայտակները
և կամ որմերը պատելու համար:

Նաղաշքարի երրորդ տեսակն այլ որդ-
նակեն գործուած (opus vermiculatum)
կը կոչուի՝ մարմարինի բեկորներու
և կամ ապակեղէն զանգուածոց փո-
քըրկութեան պատճառաւ, որոցմով
կը կազմէին զայն, ինչպէս նաև իրենց
գունոց զանազանութեան և մանաւանդ-
երենց ձեւոց պատճառաւ, որք միշտ
քառակուսի չէին, այլ առարկայից
ըլջագարձ յարմարցուած: Բաճախ կը
գործածուէր այն՝ կամարները և շի-
նուածոց վերին մասանքը զարդարե-
լու համար, վասն զի շատ չէր ծան-
րարեաններ զանոնք:

Սակայն որդնակեն գործուած կո-
չուած նաղաշքարի ամենէն կարեւոր
գործածութիւնն վաղուց հետէ մեծա-
մեծ պատկերներ կազմելու համար էր,
որոնք կը ներկայացնէին պատճական
և առասպելական նշանաւոր դէպքեր:

Այս այսու ընտրութեամբ և նիւ-
թոց խառնուածով՝ նաղաշքարի այս
տեսակն նկարչութեան նախանձորդն
եղած էր, և կը կազմէր ճշմարիտ նը-
կարներ:

Այն կոչունքի առթեւ՝ զոր բրաւ Արտաշէս թագաւորն յապարանս իւր, կը կարդանք հետեւեալ հատուածն Եսթերայ զրոց մէջ. « Ուր կային գահոյք բազումք ուկեցէնք և արծաթեղէնք ընդելուղեալք մարգարաօք և ակամքք պատուականօք՝ լցեալ պատուօք և գունագոյն նկարուք և պատուական հանդերձիւք ի վերայ վարդայտակ գաւթին ». (Գլ. Ա. 6):

Կիտուածեղէն նաղաշքարի գիւտն Պարսից կ'ընծայէ Զիամկինի, որք և Ասորւոց սովլեցուցին այս արուեստը, յորոց անցաւ նաև Յունաց և Հոռվմայեցոց: Սակայն Բիւզանդացիք եղան որք յաջողեցան թափանցիկ կամ անթափանց ապակւոյ երփներուն մեծ գանազանութիւն տալ: Սոքա կը շենէն նաև նկարներ՝ որք մեծ պայծառութեամբ կը փալիքէն: Նաղաշքարի այս տեսակն՝ որ կիտուածանկարեալ ապակւոյ խորանարդներէ կը կազմուէր, մասնաւորապէս գործածուեցաւ զարդարելու համար ներքին որմերը, խորանները, մեծ կամարակալաց գոգերը և գմբէթներու գնդաձեւ: Բաստնքը: Խտախոյ մէջ մինչեւ իսկ եկեղեցեաց ճակատին վերայ կը տեսնուէր այն: Բաց աստի գիւտենք նաև Անսաստաս գրապեսէն, որ շէնքերը զարդարել տալու համար արեւելքէն նաղաշքար շնոր գործառուներ բերել կու տային:

Արդի ժամանակիս մէջ երկու ինչ մտու նաղաշքարի բազագրութեան մէջ, փոքր քարինք, այսինքն է՝ մանր կտորուանք մարմարիոնի, ծիրանաքարի կամ մանրախիճ ապակւոյ, և սոսինձ, իսէծ: Փոքր նաղաշքարի սովորական տարրն է ապակի: Յապակի փոխարկելի նիւթն պատրաստելով մէջ կը խառնն գոյնը, յետոյ զայն հալոցի մը մէջ կը թողուն՝ որ ութ որ մայ շերմանջերմ փուռին մէջ: Եփին

աւարտելէն յետոյ երկաթեայշերեփող մի կ'առնուն այս հալեալ նիւթը՝ և կը տարածեն քանի մը բթաշափ փորուած մարմարիոնէ սեղանի մը վերայ, որց վերայ կը գրուի ուրիշ ուղղորդի մարմարիոն մ'այլ որպէս զի բոլորովին հստաքար ծեփ կամ՝ յատակ մ'ընդունի: Սոյն գործողութենէս յետոյ կը հանեն ապակեղէն թերթը, որ երեք կամ շորս գծաչափ թանձարութիւն ունենալ, և իւր տեղը դնեն խոլացւոց tagliuolo կոշածն՝ որ տեսակ մի հերձակ կամ սուր երկայն գանակ է: Կոնակին վերայ դըրուած՝ այնպէս որ բերանն երկայնաձեւ փոքրիկ թիթեղներու բաժնէ իւր առջեւ եկող ապակեղէն տերեւը, որց վերայ մուրճով մ'այլ կամացուկ մը կը զարնեն: Այս է ահա մեծ նաղաշքարի համար թեթեղներ ստանալու եղանակն:

Նուրբ նաղաշքարի համար չի գործածուիր ոչ փոքրիկ դանակ և ոչ թակ՝ այլ սղոց: Երբեմն գործածուելիք ապակիները փոքրիկ խողովակներու ձեւով կը ձուեն, և յետոյ կը դնեն կրակի մէջ զանոնք գոցելու և կորցնելու համար, շատ հեղ անիւ այլ կը գործածն: Այս դէպքիս մէջ կը կըտրեն նաղաշքարի բեկորքը, ինչպէս որ կ'ընեն ադամանդներու և մետաղներու: և այս յետին եղանակն շատ կատարեալ արդինքներ յառաջ կը բերէ: Իսկ սոկեզօծեալ թիթեղներ ստանալու համար՝ նիւթոյն մէջ բնաւ ոսկի շեն խառներ, այլ նիւթն փուռէն ելնելէն յետոյ ոսկի տերեւներով կը ծածկեն, և վերջը կրկին անդամ կը դնեն հրոյ մէջ, այնուհետեւ այնպէս կը կպչի որ այլ բնաւ չի բաժնուիր: Նաղաշքարը կազմող այս զանազան կտորուանքը փակցընելը հետեւեալ կերպով կ'ընեն: ծեփ մի կիր կը տարածեն որմին վերայ՝ որը կ'ուզն զար-

1. Բառարան հնիոս:

2. Գօմ. Երեք Հոռվմ:

գարել. լաւ մը կը յդիեն այս ծեփը
յորում միջոցէ միջոց փոքրիկ ծակեր
կը բանան, որպէս զի աւելի ուժով
բռնէնաղաշքարն: Ամեռողջ երեսին վե-
րայ կը տարածեն սոսինձը՝ բաղադր-

բռւած կտաւատի իւղէ, չմարած կիրէ
և մարմարիոնի փոշիէ, և ապա ըստ
որոշեալ ձեւոյ նկարին կը կարդաւո-
րեն ապակեայ թիժեղները, որովք
կը կազմուի նկարն:

ԻՇ Խ ԱՆ Ա.Ց Կ Ղ.Զ Ի Ք

••••• * * •••••

(Տես յէջ 354)



արինքիբոյի կանանց մեծ վան-
քառքը, գրեթէ բոլորավին ան-
հետ եղած է. Տեսնենք պիտի
վերջը, որ քանի մը տխուր և
անձեւ աւերակներ մնացած են
կղզւոյն մէկ ծայրն, որ Գամարա
կ'ըստին, և նն քանի մը պատերու
մացորդքն: Այսու ամենայնիւ այն
վանքն այլ շատ յիշատակաց արժանի
դիպուածներ ունի. և թերես միւս
կղզւոյն վանքերէն աւելի: Եսինիէն
զատ՝ տեսած են այն լսցիկները ու-
րիշ շատ բարձրաստիճան կանայք, թէ-
պէտ իշխանութենէն ինկած: Մին
միայն պիտի յիշեմ, որուն մաղի կեան-
քը տխուր լոյս մը կը ձգէ թիւզան-
դիոյ պատմութեան վրայ, այն է Զոյէ
կայսրուհին:

Զոյէ, միջին գարուն Միսսային:
իւր գիջութեամբն ցովութեամբն, և
իւր ախտերովն լցած է ԺԱ. գարուն
քառորդը. իրեն նման քիչ կին ե-
ղած է որ այնչափ արհամարհանք ու-
նեցած ըլլայ մարդկային կենաց, և ան-

երես յանդկնութիւն իւր զեխութեան
փափաքն յագեցընելու, կոստանդիին
ԺԱ. գուստորն էր. թոռն այն ցոփ և
արինը բառուշո թէսփանէին, որ մեռ-
ցընել տուած էր իր համանապն Յով-
հաննէս Զմշկիկին ձեռքովն՝ Նկեկոս-
րոս Փոկաս իւր երկրորդ ամուսինը,
և այսպէս ճամբայ բացած էր այդ
Յովհաննէսի կայսերական ամփուն ել-
նելու, և իւր չնացեալ առաքաստն մըտ-
նելու: Մայրը Ենցինացի էր, Ալիսու-
րիս պատրիկին աղջիկը՝ Երկու քոյր
ունէր. Եւգորիսիա, որ միշտ մայրապետ
մնաց, և թէսոգորա, որ կայսրուհի
անուանեցաւ իրեն հետ, հայրերնին
մանչ զաւակ յաջորդ չունենալուն հա-
մար: Երբ այս իշխանը, գրեթէ եօ-
թանասնամեայ, միշտ խոռվեալ կայս-
րութիւն մը անցընելէն վերջը, որ
գրեթէ բոլոր կեանքը տեսեց, և չկըր-
ցաւ երբէք ինքիլնքը պատուել տալ իւր
մեռնելու անկողնոյն մէջ, ուզեց ամու-
սին մը տալ իր երկու գստերց մէ-
կուն, որ իրեն պիտի յաջորդէին: և
իւր քովը կանչեց իր ընտրածը, այս-
ինքն Ռոմանսս Առաջիւրոս պատրիկը,
որ Երուսաղեմացի կ'ըսուէր: Այս

1. Միսսային Հոկտափանոսի թուանը աղ-
ջիկը կողոքիստ կինը, անուանի իր ցոփաթեամ-
բը և անզթութեամբն, որ վերլապէս սպաննուե-
ցաւ Քրիստոսի 48 թուականին:

1. Գօմ. Երեք Հառվմ.